

Արարատ անգամ հրապարակի.  
Սուրբ գրութեան պետք է յանձ  
Առևել խան ըստ հարց :



Տարեկան գիշե է յանիւ շրւ + 20 .  
Դուրս բերեն բաժանորդ եւ շրւ -  
ը գուղայի ծափու վարելու կե :

## ՀԱՅԻՍ ՈՒԹՕՐԵԱՅ

14 ՀՈԿՏԵՄԲԵՐ

Բ. ՏԱՐԻ 1861

ԹԻՒ 4

### ՊԵՏՈՒՅԵԱՅ

ՕՄՄԱՆԵԱՆ ՏԵՐՈՒԹԵԱՆ

ՀՊԱՏԱԿ ԱԶԳԵՐՈՒՆ ԱՐՏՈՒՐԵԱՆՆԵՐՆ Ի՞ՆՉ  
ՀԱՄԱՆ ՎՐԱՅ ԿԲ ԿԵՆԱՅ

(Տես Բ. տարի. Թիւ 3.)

Ինչպէս անցեալ թուով ըստնք, թեղրա-  
պուրկի լրագիրը Մայիս 81 թուականով  
հրատարակած մէկ յօդուածին մէջ՝ Վա-  
լելվարիի կոմին շրջաբերականին ամեն մէկ  
յօդուածներուն պատասխան տալով, չոր-  
րորդ կէտին (քրիստոնէից խնդրոյն) վրայ  
ըսուածներուն դէմ այսպէս կը խօսի: «Հի-  
մա, կ'ըսէ, դանք քննելու չորրորդ խնդի-  
րը որուն վրայ Վալէվսքիի կոմսը խօսելով՝  
կը ջանայ արդարացընել Անդղիոյ և Գա-  
ղիոյ լիազօր դեսպանները, որոնք բոլոր քը-  
րիստոնէութեան խնամոցը վերաբերեալ  
աս կ'արեւոր խնդրոյն խօսակցութիւնը ժո-  
ղովին մէջ ետ ձգած էին: Ճշմարիտ է թէ  
աս խնդրոյն ետ ձգուիլը մեղի ցաւ տուած  
է քանզի կը փափաքէինք հասկընալ. Թէ  
արդեօք Գաղիոյ և Անդղիոյ կառավարու-  
թեանց դիտաւորութիւններն աս կէտին  
մէջ Ռուսիոյ դիտաւորութեանցը հետ մի-  
աբան են:

Լ՛թէ Մայիս 23ի (Վալէվսքիի կոմին)  
շրջաբերականին մէջ պարունակուած խոր-  
հըրդածութիւններէն դատելու ըլլանք,  
կը տեսնենք որ մեր ու Գաղիոյ կառավա-  
րութեան տեսութիւններն իրամէ հեռու  
կ'երթան: Աս կարծեաց հեռաւորութեան  
հւատի յառաջ գալը պարզենք. Փարիզի  
մէջ աս խնդիրը պարզապէս քաղաքական

աեսութեամբ կը նկատուի. կամ ուրիշ բա-  
ռերով ըսենք, Տաճկաստանի Քրիստոնէից  
վիճակը երաշխաւորելու գործին մէջ՝ Գա-  
ղիոյ կառավարութիւնը մինակ մեծ Տէ-  
րութեանց Արևելքի մէջ ազդեցութիւն  
բանեցընելը կը նկատէ:

Ինչդրսպուրկի մէջ՝ երկրին կրօնական  
զգացումը, ազգային զգացումը՝ քաղա-  
քականութեան միայն վերաբերող նկա-  
տումներէն աւելի զօրաւոր են: Ծուսիոյ  
զգացման վիճակն աս ըլլալով, կայսեր լի-  
ազօր գեսպաններն իրենց կառավարութէն  
սա հրամանն առած էին որ իրենց գլխա-  
ւոր նպատակն ըլլայ միայն անանկ խաղա-  
ղութիւն մը հաստատել, որով Օսմաննեան  
պետութեան հպատակ քրիստոնեայ հասա-  
րակութեան կրօնքի ազատութիւնն ու ա-  
նոնց վիճակին լաւագոյն ըլլան ապահով-  
նայ սա կերպով՝ որ այսուհեան բոլոր տէ-  
րութիւններն համօրէն դաշինքով երաշ-  
խաւոր ըլլան, և աս գործն Եւրոպիոյ ազ-  
գաց իրաւունքին իբր մէկ մասը ճանչցուի:

Լ՛թէ բոլոր Տէրութեանց ջանքերը նոյն  
(Ծուսիոյ ունեցած) նպատակին ուղղուած  
ըլլային, դժուարին չէր ան ընդհանուր  
դաշինքին Արևմտեան տէրութեանց հար-  
կաւոր դատած ձեւը տալ. այսինքն՝ անանկ  
ընել որ Ճշմարտապէս կարելի ըլլար ըսել  
թէ, Տաճկաստանի Քրիստոնեայ հպատակ-  
ներուն համար եղածները՝ Սուլթանին յօ-  
ժար կամքով եղած, ու անոր բարձր հա-  
ւանութենէն բղիսած են: Մենք ալ Գա-  
ղիոյ և Անդղիոյ պէս կ'ուզենք առիթ և  
պատեհութիւն տալ Սուլթանին, որ, ինչ-  
պէս Վալէվսքիի կոմսը կ'ըսէ, « Իր խիստ

վեհանձնյօժարութիւնները լիովին՝ ՚ դործ դնէ . . ուստի Ռուսիա դիտաւորութիւնը չունի, ինչպէս կոմս Վալէվաքի սխալմամբ կը կարծէ, « Տաճկաստանի մէջ օդտակարբարեկարգութիւններու արգելք ըլլալ, և Տաճկաստանի ժողովուրդներն իրենց թագաւորին դէմ զայրացընել»: Կոմս Վալէվաքին աս վերջին խօսքը մեծ յօժարամբութեամբ յառաջ կը բերենք; համոզուած ըլլալով որ բոլոր կառավարութիւնները կարենոր կը համարին նոյն սկզբունքը յարգել ոչ միայն Տաճկաստանի մէջ, այլև մեն տեղք:

Ծեղբսպուրկի լրագրին միտքը սա է. Տաճկաստանի Քրիստոնէից խնդիրը, Եւրոպական խնդիր մը ընելով՝ Ռուսիոյ կառավարութեան միտքն ան չէր որ Եւրոպիոյ մեծ Տէրութիւնները Տաճկաստանի մէջ բաղաքական ազդեցութիւն ստանան, Ռուսիա աւելի բարձր դիտաւորութիւն ունէր, որն որ իր կրօնական զգացումն յառաջ կու դար այսինքն՝ իրքե Քրիստոնէայ տէրութիւն կը փափաքէր որ Օսմաննեան հպատակ Քրիստոնէայ ժողովորդներուն վիճակն ու կրօնական պատմիւն ապահով ըլլայ. և աս կրօնական զգացումն այնպէս ընդհանուր է Ռուսիոյ մէջ, որ անիկայ միանգամայն ազգային զգացումմի է. և աս կրօնական զգացումը Ռուսիոյ կառավարութեան վրայ քաղաքական օդուժներէ աւելի զօրաւոր ազդեցութիւն ունի: Բայց Արևմտեան տէրութիւնները (Գաղիա և Անդղիա) Քրիստոնէից խնդրացն մէջ մինակ քաղաքական կողմը, այսինքն՝ տէրութեանց քաղաքական ազդեցութիւնը կը դիտեն. անոր համար Քրիստոնէից խնդիրը չեն ուղեր ազդու կերպով երաշխաւորութեան տակ առնել, թէպէտ Քրիստոնէից վիճակին վրայ բոլորովին անզգայ չեն: Ռուսի և կը պատճառեն թէ, Քրիստոնէից խընդրոյն վրայ եթէ Օսմաննեան կառավարութեան իրքե քաղաքական կերպով խօսելու ըլլան, անոր անկախութեանն ու ազատութեանը վրայ բռնութիւն ըրած կ'ըլլան, և տէրութեան մէջ ըլլալու բարեկարգութիւններուն ալ արգելք կ'ըլլան: Սակայն եթէ Արևմտեան Տէրութիւններն ուրիշ նկատումներէ ազդուած չըլլային, Ռուսիոյ

նպատակն ու բաղձանքն անոնց այնպէս անտեղի՞ պիտի երեար, և միթէ դժուարի՞ն էր բաներն այնպէս կարդաւորել որ թէ Քրիստոնէից վիճակը հաստատուն կերպով ապահովեար,և թէ անոնց օդտին համար եղած ամեն բան՝ Սուլթանին ինքնայօժար կամօքը եղած երեանար: Բայց Արևմտեան Տէրութիւնները որ, Ռուսի կառավարութիւնը զբարտելով թէ « Տաճկաստանի մէջ օդտակար բարեկարգութիւնները արգելք ըլլալ, և ժողովուրդներն իրենց թագաւորութիւնն դէմ զայրացընել կ'ուզէն, կառավարութեանց անկախութեանը ամեն ամուսնութիւնները ամուսնութիւնները ըլլալ կը ձեւանան, երանի թէ ամեն տեղուածոյ համար ատ անբռնաբարութեան սկզբունքուն քառական միանալու մաս առաջանաւ ամեն ամուսնութիւնները ըլլալ կը ձեւանան, երանի թէ ամեն տեղուածոյ համար ատ անբռնաբարութեան սկզբունքուն քառական միանալու մաս առաջանաւ ամեն ամուսնութիւնները ըլլալ կը ձեւանան, երանի թէ մինակ Տէրութիւնները որ անկէ Սև ծովուն համար խիստ պահանջում է ամեն ամուսնութիւնները կ'ընէին:

Ի պատասխանի Բեղդրսպուրկի լրագրին վերսիշճալ յօդուածոյն՝ Փարիզու Մայիսիօր լրագրիրը 1855 Յունիս 24 թուականով պաշտօնական յօդուած մը հրատարակեց ուր Բեղդրսպուրկեան յօդուածին ամեն մէկ կետերուն պատասխան տալով՝ չորրորդ կետին ալ սա համառօտ պատասխանը կու տայ: « Չորրորդ կէտը, կ'ըսէ, ինչպէս յայտնի է, Քրիստոնէից վերաբերեալ խնդիրն է, անանկ խնդիր մը՝ որ պատերազմին ծագմանը պատճառ եղաւ: Աը վախնանք թէ Ռուսիոյ կառավարութիւնն աս մասին տակաւին իր հին սխալմանը վըրայ պնդեալ կը կենայ: Արդարիւ Բեղդրսպուրկի լրագրիրը կը խոստովանի թէ աս խնդրոյն անանկ ձեւ մը տալ հարկաւոր էր, որ Տաճկաստանի Քրիստոնէայ հպատակացի նպաստ եղած շնորհումները Սուլթանին յօժար կամօքն եղած ձանչցուին: Բայց մի-ենոյն ժամանակ, յայտնի հակասութիւնը կը պահանջէ որ Դուռըն ան շնորհումները կը պատճառեն համար Եւրոպական տէրութեանց հետ պայմանագրութեամբ կապուի: ասիւ կայուրիշ բան ըսել չեթէ ոչ ուղել որ, Մէնչիգօֆի իշխանին մինակ Ռուսիոյ կա-

ուավարութեան համար պահանջած արտօնութիւնները բոլոր Եւրոպական տէրութիւններն ունենան :

Դորտ Բալմէրսթն Արեելեան խնդրոյն երրորդ կէտին (Սև. ծովը չշղթացընելու) վերաբերեալ բազմաթիւ պաշտօնական դըրութիւններ, 1855 Յուլիս 12ին, Անդղիոյ Հասարակաց խորհրդարանին ներկայացւեց։ Աս գրութիւններուն մէջ թիւ իջ. հատուածը Վիենայի Դեսպանաժողովին բացուելուն ու վերջանալուն վրայով յայտարարութիւն մը կը պարունակէ, զօր Գլարէնան կոմոք 1855 Յուլիս 19 թուականով Անդղիոյ տէրութեան բոլոր գեսապանական անձանց կ'ուղղէ։ Աս շրջաբերական յայտարարութեան մէջ Գլարէնան կոմոք չորրորդ կէտին վրայ այսպէս կը խօսի։ “Ի՞ուս սիոյ լիազօր դեսպանները, երրորդ կէտը (Սև. ծովըն խնդիրը) ապահովընելու համար եղած առաջարկութեան կերպերէն և ոչ մէկուն հաճութիւն տալ չուզելով, պատճառ եղան որ ժողովին վերջ տրուեցաւ. ուստի և չորրորդ կէտին վրայ չխօսուեցաւ։ Սուլթանին Քրիստոնեայ հպատակներուն երջանկութեանը համար Գաղղիոյ և Անդղիոյ տէրութիւններուն միշտ ու շարունակ ունեցած խնամքը կը ցուցընէ որ աս տէրութիւնները չորրորդ կէտին զօրութեանն ու հոգւոյն զգացումն ունին։ Եւ թէպէտ աս տէրութիւններուն կամքէն կախում չունեցող պարագաներ ժողովին խափանուելուն պատճառ եղան, Գաղղիա և Անդղիա ուրախութեամբ կ'իմացընեն թէ, պատերազմին սկիզբէն և Տաճկաստանի մէջ Շուսական ազգեցու թեանը դարձար կարողութիւնն ինքնայօժար ՚ի դործ դնելով՝ իր Քրիստոնեայ հպատակներուն կացութիւնն արդէն զգալի կերպով լաւացուց։ Հոս կ'ուզեմոր ժողովին ութերորդ նստին մէջ Շուսի լիազօր դեսպաններէն մէկուն ըսած մէկ խօսքին մտադրութիւն ըլլայ. “Չորրորդ կէտին (Քրիստոնէից) վերաբերեալ խնդիրն, ըսաւ, սոսկ խղճմտանքի խնդիր մընէ, և ոչ քաղաքական խնդիր-

մըն։ Եւրոպիոյ համար մէծ բարերածուածութիւն կ'ըլլար, եթէ սոսկ խղճմտանքի վերաբերեալ պատճառներ՝ Տաճկաստանի քաղաքական անկախութիւնը չնջելու համար մէջ չքերծուեին։

Դայնարձիի դաշանց մէջ պայմանաշիրուած է որ Սուլթանը Քրիստոնէական կրօնքն ու Եկեղեցիները պաշտպանէ։ Աս գաշինքին պայմաններէն մէկուն բռնաբարութիւն եղած ըլլայն առանց ցուցընելու, մինակ յիշեալ դաշինքը սխալ մեկնելով՝ Ռուսի կառավարութիւնը սկսաւ պնդել թէ իրաւունք ունի որ Սուլթանին ու անոր միլիոնաւոր Քրիստոնէանց հպատակներուն մէջ տեղը միջամտութիւն ընէ։ Եթէ աս պահանջողուեն տեղի տրուելու ըլլար, Սուլթանին իր տէրութենը մէջ ունեցած իշխանութիւնը օտագր տէրութեն մը պիտի անցնէր, և Տաճկաստանի աւերմանն ու անոր աւերակներուն վրայ Ռուսի իշխանուելը հաստատուելուն դէպ՝ մէծքայլ մը առնուած պիտի ըլլար։ Եւրոպա Գաղղիոյ և Անդղիոյ շնորհապատէ, որ ժամանակ չկորսնցունելով, աղդու միջամտութեամբ, ասանկ աւերման մը աղեւալի հետեւակներուն առջեն առնելու միաբանեցան ։

Մինչեւ հիմա բերուած կտորները՝ Անդղիա դեսպանաժամուղովին մէջ ու անկէ ետքը տէրութեանց մէջ եղած խօսակցութիւններէն ու այլեայլ պաշտօնական հրաժարակութիւններէն արնուած են։ Ինչպէտ յայտնի է, յիշեալ ժողովին մէջ՝ առաջարկութեան չորս պայմաններէն ելրորդին, այսինքն Սև ծովու խնդրոյն գաւլ Ռուսիոյ ու միւս տէրութեան միջոց մը չկրցաւ գտնուիլ, ու պատերազմը մինչեւ 1855ին վերջերը յառաջ գնաց. Բայց և այնպէս խաղաղութիւն կարելի ընելու համար՝ մանաւանդ Աւստրիոյ կողմէն անդադար ջանքեր կ'ըլլային։ Եւ որովհետեւ զնէ նիւթական զօրութեալութեամբ պատերազմը լմնցնելու համար Աւստրիոյ տէրութիւնն ալ պատերազմին մասնակից ըլլալու կը ստիպուեիր, Աւստրիոյ արտաքին գործոց պաշտօնեաց Պուլ կոմոք Բեղրապուրի մէջ Աւստրիոյ դեսպան Խոմէրհազի կոմոք ձեռքով, 1855 Գեղագական մընէ, և ոչ քաղաքական խնդիր-

վրայ Բուսի կառավարութեան վերջնական  
առաջարկութիւնները ըրաւ : Բուսիա ա-  
ռաջարկութիւններն ընդունելու պարտա-  
ւորուեցաւ. ուստի և յիշեալ առաջարկու-  
թիւնները Վիէնա 1856 Փետրուար 1ին  
հինգ տերութեանց, Աւստրիոյ, Գաղիոյ,  
Մեծին Բրիտանիոյ, Բուսի և Հաճկաստանի  
գեսպաններէն ստորագրուելով՝ Փետրուար  
25ին երկրորդ գեսպանաժողովը սկսաւ. որ  
է Փարիզի Դեսպանաժողովը :

Հայունակելու

## ՀԱՅԵՐԻՆ ԼԵԶՈՒՆ ԲԱՌԵՐԸ

ՀՈՄԱՆՈՒՆԵՐ

Մեր անցեալ տարուանն ընթացքին մէջ լէլու և տառան-  
չինն հայերէն լէզու անուամբ յօփուածներով լէզուին վրայ  
խօսեցանք և ըսնիք թէ գրաւոր լէզուն երկու գլխաւոր  
տարր ունի, առաջինը՝ խօսքին քերականական կապմաւթիւ-  
նը որ գոխարեքեալ կամ ձևաւոր կարգով ալ կնայ շարու-  
իլ, և ասիկա լէզուին բնութեանը կամ ոգւյն համեմատ ա-  
ւելի կամ նաւազ ազատութեամբ կրնայ ըլլալ, միայն իբրև  
ընդհանութե սկզբունք նկատել արժան է որ ձևաւոր կարգը  
հօմութեան և մթութեան տեղի տալու չի : Լէզուին երկ-  
րորդ տարրը, ըսնիք, բառագիտութիւնն է և բառագիտու-  
թիւն ըսելով լէզուի մը բառերուն որոշ և մէկնակ իմաստ  
ունենալը կիմացուի բառագիտութեան մասին լէզուի մը  
ունենալը կատարելութիւնը, ոչ այնչափ արմաններու և ա-  
ծանցներու հարստութեան, որչափ գաղափարի կամ նշանա-  
կութեան հարստութեանը վրայ կրասնանա : Սա ալ ըսած  
ենք թէ արմաններու հարստութիւնը նիւթական հարս-  
տութիւն մըն է որ լէզուին քիչ առաւելութիւն կու տայ,  
և մորփի զարդացման ու մշակութեան երկելն նպաստ մը  
չննէր, երբոր բառերուն մէծ մասը հոմանուն է : այլ պէտք  
է որ հոմանուն կոցուած բառերուն մէջ մէկն մէկալին  
դպյուերու անանի զգալի անցք մը ըլլայ որ ամեն մէկը զատ  
զատ գաղափարներ քլանն մանաւանդ քան միենոյն իմաստը  
տուող այլ այլ կոչումներ : Մեր լէզուին ամենէն մէծ մէկ  
թէրութիւնն է որ բառերուն նշանակութիւնները մէծա-  
մասմբ ձիգ սահմաններով իրավել որչուած ու այնպէս  
անչցուած չեն : Մեր արդի գրաւոր լէզուին մէջ ուրիշ  
մէծ թէրութիւնն մ'ալ կը տե մուռի, այն է գործածութեան  
մէջ բառերու նուազութիւնը : Մեր գործածած բառերը  
խիստ սահմանաւոր թիւ մը ունին, և զարմանալին ան է որ  
բառերու, ան սահմանաւորութիւնը ոչ լէզուին է այլ մէր  
անդորրծութէնէ : Լէզուին եղջուուի, ու կորուստէ ազա-  
տուած մնացորդական կիմակին մէջ անգամ, մինչդեռ գրա-  
բար լէզուին բառերէն ու հայկաբանութիւններէն անբաւ-  
անս մը բառարաններու մէջ բանտարկուած կը մնայ, մէկը  
քանի մը հաջոր բառով յուլաբար կը շատանանք, որպէս  
թէ մնացածին պէտք չունինք : աս ալ նշան է թէ լէզուին  
կարստութեանը վրայ ագուու զգացուում ունինք : Արդարեւ

կը տեսնենք երբեմն բառեր որ հրատարակութեանց մէջ անորոշ և աղօս իմաստով կ'երևին . բայց բառերու գիսաւորներ են որ նորդն աներևոյժ կ'ըլլան՝ մեզ անստուգութեան մէջ թողով թէ արդեօք ե՞րբ նորդն իրենց երբեմն երևած հորիզոննեւ վեր պիտի երևին : Գրաւոր լեզուն բառերով հարուստ տեսնելու մեր փափաքն ան չէ . մէնք կ'ուզենք որ լեզունի գրեթէ բոլոր բառերը որոշ նշանակութեամբ , և իմաստի երանդոց անզգալի զանազանութեան նշանարմնօք մեր մատենագրութեամբ մէջ կանոնաւոր շօջան ընեն : Բայց աս ըլլալու համար հարկ է որ բառերուն վրայէն անշայտութեան և անորոշութեան ժամկը քերենք հանենք , որ անոնք իրենց բնական գոյնը ստումալզ ծանօթուերեւին , հանարակաց դիւրմբունելի ու անմոռոց ըլլան . Բան մը մինչև որ ուսումը չըլլայ , ընտանեան չի կրնար : Աս նպատակով կ'ուզենք երբեմն երբեմն հօմանունեերու յօդուած մը դնել անոնց ձիւք գոյննն ու երփնը , այսինքն նշանակութեւնն ու առումները իրաբմէ զանազանելով ու կարելի եղածին չափ բացայայտ սահմանելով , սաով թերեւս էղունի կարօտութեւններն աւելի զգալու , և անոր հարստութեան բոլին աւելի ալուցը մտնելու . մեր բանակըներուն գրգիռ տանք : Մինչեւ որ աս և ասոր նման ջանքեր չըլլան , մեր մատենագրութեան վրայէն ցամաքութիւնն ու կծեռութիւնը չի վերուար : Արդարեւ սասնեկ ձեռնարկութիւններ առանձնահանաց գործ չեն . և թէպէտ ձեմքանի մը իրաւասութիւնը յափշտակել փոքր յանդքութիւնը չէ , բայց եթէ առանց գեղինակութեան իրաւունքմը խորհեցու՝ իբր առաջարկութիւնը ըլլայ . մեր ընել ուզածն ալ այսպէսէ :

Աղահ, մշատ, կիծի, զըլքիր, կցիր։  
Ագահն ընչասէր է, ոչ միայն կ'ուզէ շարունակ ստանալ,  
այլ և ստացած պահել ։ Անենալու տեսն ադահին վրայ  
վայելու ցանկութենին աւելի զօրաւոր է, և աս վերջնոր  
շատ անգամ այնպէս տկար է, որ ագահը սովորաբար ընչա-  
քաղ ցութեան հետ կծծութիւն ալ ունի, և ճղջիմ է։  
Դարձեալ ադահը տալու կամ հասուցանելու գդացումէն ալ  
զուրկ է, ուստի և հարկաւ որիդ է։ Վերջապէս ադահին  
վրայ ադահութեան ամեն տեսանինը կան, այնպէս որ ագահ  
բառն աս մոլութեան ընդհանուր անունն է կրնանք ըսել,  
բայց յատկապէս ընչափիրութիւն կը նշանակէ։  
Աղահ՝ փոխարերութեամբ իրաց վրայ ալ կ'ըսուի ։ Աղահ  
ցանկութիւն, իբր անլադ։

Ազահ բառին ածանցներն են. Ազահութիւն, Ազահելք  
Ադահութիւն կը նշանակէ 1. Ազահ ըլլալուն վիճակը.

Զգոյ լերուք յամենայն ազակութենէ :  
2. Փոխաբերութեամբ իրաց վրայ ալ կ'ըսուի իրեւնական ընդունութեամբ :

անյագութիւն :

Յ. Վ. ՂԵՐՔՈՎԱ կամ ԲՈՆԻ ԿԱՇԱՌՔ • Յագահութեան  
պահապահ նորա ապահովանեան նման • Օստանը Թիւն առ

4. Բոնի արրւած չնորհք կամ տուբք . (Տուբք . . .)

Ագահնեւ կը նշանակէ ։ Ժլատել, այսինքն սաստիկ ցան-  
կալ ուրիշն սասցուածոցը ։ Ագահեաց յարծաթն ։ Ագահ-  
եաց մինչև սասմետոն ։

2. Խնայել սաստիկ. Աչք ձեր մի աղահեցիցն, 'ի կա՞

— 5 · ԿԵՂԵՔԵԼՈՎ առներ. Միթք ագահե աց ինչ զձեր Տ ի  
տոս :

Ճշապը ուրիշին սոսացուածքին աչք կը տնկէ ու յափշտակելու պատրաստ է . և կը յափշտակէ ալ , ուստի գողը ,

Ասքառին ածանցներն են՝ Ժլատութիւն, Ժլատիլ, ո-

լիծին փողքը և զնին կամ դուզնաքեայ բաներու ան-

Դամ վախքողէ . ինք զինք կը նուաստացընէ , ամենէն առարժան գործը կ'ընէ որ ոչինչ բան մը վաստըկի : Յուղայ

Կծծի էր որ երեսուն արծաթոյ համար իր Տէրն ու վար՝ բապեալ մասնեց : Կծծոյն հետ միշտ գծութեան և աղուտութեան՝ գաղափար մ' ալ կ'իմացուի . ուրեմն կծծին միանդամայն աղոտու և գծուծ է : Ուստի կծծի բառն աղուտի կամ պիղծի տեղ ալ գործածուած է : Մի սուրբ բերանք զաղտեղի և զկծծի բանս խօսեսցին : Անէ՛ ծք այնպիսի կծծի բանից :

Կծծութիւն՝ միակ աղտեղի և գծուծ ընչափութիւն է : Ուիժդու միշտ կը նշանակէ ինայող աւելի ուրիշն քանիւն . ուստի ուիժդը տաւ չուցեր , առատ չէ , կամ վերջն աստիճան ինայոցն և հոգին հանելով կու տայ :

Ուիժդ գոխաբերութեամբ կ'ըսուի իրաց վրայ ալ . զորութիւնակ ըսուած :

Ուիժդ վաճառականութիւն , այսինքն Առուտուը մը որ քիչ չափ կու տայ :

Ուժգութիւն՝ սոյն նշանակութիւնն ունի :

Ճշճիճ աւելի ինայող է քան թէ ստանալու փափառող : Ճշճիճ աւենափոքր քաներու կը նայի , օրինակի համար՝ մէկ փարան կը փնտուէ , հինգ փարայի համար կը կռուի . իր մէկ ովնչ բանին վրայ կը զուցայ , զըր օրինակ՝ հանդերձն կը իւշնայի : ու մարմնոյն չի ինայեր . բոկ կը պատուի որ ոսքին օդը շնչնայ . կամ ցեխուա ատեն եթէ հնար ըլլաց կոչիները ձեռքն առած կ'երթայ որ չալսուտին կամ չապականին : Կարճ խօսքով ինչերուն կ'անխայէ , անձին չանխայէ :

Կան պինդ բանողէ . ուստի կցիր մարդուն միբար ուշնեցածին վրայ փակած է : Կցրել պինդ բանել կը նշանակէ :

## Լ Յ Ա Յ Ժ Ի Ժ Ա Վ Ա Ր

(Տես Բ. տարի Ձիւ 1)

Աս գիպուածն ինձի ճամբորդութեանս համար յաջող գուշակութիւն մը չերեցաւ . կը խորհիւի որ տակաւին Սալամանքաչմ. և կարելի է թէ աւելի չար արկածներու պատահիմ . սկսայ մօրեղբայրս մեղադրել թէ ինչու համար իս ջորեպանի մը չյանձնեց : Անշուշտ այնպէս ընելու պարտաւոր էր . բայց խորհած ըլլալու էր . թէ իր ջորին տալով ճամբորդութեանս ծախքը նուազ պիտի ըլլար . ուստի և ճամբան ինչու պատահելու վտանգներէն աւելի՝ իւրնայութեան նայած ըլլալու էր : Ինչ որ է . եղած սխալմանը գարման ընելու համար որոշեցի որ , եթէ ողջամբ Փանեաֆլոր հասնիմ , հոն ջորին ծախելով ջորեպանի հետ երթամ մինչև Ասթորկա\* , անկէ սոյն կառը մինչև Սալամանքա կրնայի երթալ : Թէպէտ Օլիկտոյէն գուրս ելած չէի , բայց անցնելու քաղաքներուս անունները գիւ-

\* Ասդորկա , Սպանիոյ նէնի թագաւորութեան մէջ , վէոն քաղաքէն 40 քիլոմէդր գէալ ՚ի արենէլսան հարաւ փարիկ քաղաք է : Ասոր մօտ է Սանապրիս լիճը որուն մէջաւզ չինուած է Պէնէվլուկի կոմսերուն հին ամրութը , զըր 1806 ինչ դադալացիք տուի :

տէի . դեռ ճամբայ չելած ասոնց աղլտեղեակ եղած էի :

Յաջողութեամբ Փանեաֆլոր հասնելով բաւական վայելուէ պանդոկի մը դրանն առջին կայնեցայ : Այս ինչ ոտքս դետինը դրի , իսկոյն պանդոկապետը գալով յամեծ մարդասիրութեամբ հիւրընկալեց , անձամբ քուրիձս վար առնելով ուստին վրայ բարձաւ . և մինչդեռ ծառաներուն մէկը ջորիս ախոռը կապելու կը տանէր , ինք առջիս իսկած իս սենեեակ մը տարաւ : Աս մարդն Ասդուրիացւոց մէջ յետին աստիւ ճան շաղակրատ մէկն ըլլալով , որչափ յում պէտս իր գործերն ուրիշն պատմելու , նոյնչափ ուրիշն գաղտնեացը խելամուտ ըլլալու յօժար էր : Իսկ և իսկ սկսաւ ինձի հետեեալ պատմութիւնն ընել : Իմ անունս , ըսաւ , Անտրէ Դորգուէլոյ է . երկայն ատեն արքունի բանակին մէջ Սատարի պաշտօնով զինուորութիւնն ըրած եմ . տարի մը երեք ամիս է որ զինուորութիւնը ձգելով գաստրոբոլիցի օրիորդի մը հետ ամուսնացայ , որ թէպէտ երեսով քիչ մը թիագոյն է , բայց տեսնես կը հաւնիս : Ծատ ուրիշ բաներ ալ պատմեց , որոնք աւելի կ'ընտրէի լսած ըլլալ : Աս վատահութեանը փոխարէն՝ որպէս թէ իրաւունք ստացաւ ինէ ամեն բան պահանջելու , սկսաւ հւատի գալս , ուր երթալս և ով ըլլալս հարցունել : Աս հարցումներուն հարկ եղաւ մի ըստ միոչէ պատասխան տալքանզի դեռ հարցում մը ըլլած՝ այնպէս խորին խորին երկրպագութիւններ կ'ընէր , և այնպիսի մեծարանաց խօսքերով իր հետաքրքրութեանը համար ներումներ կը ինդրէր , որ ամեն մէկ հարցմանը պատասխան տալու կը պարտաւորէի : Աս կերպով երկայն խօսակցութեան մը մտանք , ուր խօսքին կարգը բերաւ անոր պատմելու թէ ինչ նպատակով և ինչ պատճառներու համար ջորեպանի հետ երթալու ստիպուելով՝ ջորին ծախել միոքս դրած էի : Ծատ աղէկ խորհած էք ըսելով սկսաւ ոչ կարձառօտ այլ մանրամասնաբար աչքիս առջին նկարել ամեն դժբախտ դիպուած որ կրնար ճամբորդութեան մէջ ինձի պատահէլ . նա մանաւանդ ճամբորդ ներու հանդիպած շատ մը ճախող պատմութիւններու անանկ երկայն ճառ մ'ալ սկը-

սաւ ; որ կարծեցի թէ չպիտի լմննայ , բայց վերջապէս լմնցընելով ըսաւ . Եթէ արդարե չորին պիտի ծախէք , ես կը ծանչնամ մէ կը որ շատ աղէկ մարդէ է ու երիվարի առու տուր կ'ընէ . Շատ ուրախ եմ ըսի , և աղա չեցի : որ մէկը զրկելով կանչել տայ : Գըլ խուս վրայ ըսելով՝ ինք անձամբ շտապով մը ելաւ գնաց :

Փութով դարձաւ եկաւ ձիավաճառն ալ հետը , որուն արդարութիւնը լիաբերան գովելով ինձի ներկայացուց : Իրեքս մէկտեղ բակն իջանք , ուր ջորին ալբերելով մարդուն առջեկն կրկին և կրկին անցուցին : Վաճառականը ջորին ստքէն մինչև գլուխը բարակ բարակ քննելէ ետքը՝ կենդանւոյն վրայ շատ յոռութիւններ գրաւ : Զեմ ըսեր թէ ջորիս գովելու շատ բաններ ունէր , բայց Պատին ջորին անդամ ըլքար , տակաւին ըսուելու բան մը կ'ունենար : Երկայն ընեմ , աշխարհիս ամեն պակասութիւններ ջորւոյն վրայ դտաւ . և որուղէս զի իս աղէկ համոզքընէ , պանդոկապետը վկայ կը կոչէր : Պանդոկապետը բանին մէջ շահ ունենալով՝ տարակոյա չկայ թէ անոր խօսքը պիտի հաստատէր : Վերջապէս , ըսաւ ձիավաճառը պաղ կերպով մը , ասանկ անպիտան անասնոյ մը համար ի՞նչ պիտի պահանջես : Այնչափ գովեստներ ընելէ , պարսն Գորգուէլոն ալ վկայութիւն տալէ ետքը , զոր ես իծի մաերիմ և անասունէ հասկըզող մէկը կը կարծէի , ալ ինձի ուրիշբան չէր մեար , բայց եթէ ջորին ձրի տալ : Ուստի վաճառականին ըսի . Զեր խղճին կը մողում . արդարութեամբ ըսէք թէ ինչ կ'ամէ , ինչ դին որ կտրէք ինձի ընդունելի է : Ան ատեն , որպէս թէ արդարասէր մէկն է , ծանրութեամբ մը , Ահա , ըսաւ , խղճմտանքիս զիմելով , տկար կողմն զտար : Արդարե ամեննէն տկար կողմը խղճմտանք էր . և անկէ յայտնի եղաւ որ մօրեղբօրս ըսածին պէս ջորին տասը կամ տասուերկու փիսդոլ աժեցընելու տեղ , առանց ամբչնալու հազիւ երեք տուգագ աժեցուց . ես ալ որպէս թէ մեծ շահ մը կ'ընէի , ուրախութեամբ երեք տուգաղն առի :

Վապէս մեծ շահով ջորին ծախել տաւ է ետքը , պանդոկապետն իս ջորեպանի մը տարաւ , որ հետեւեալ օրն Ասդորկա պիտի

երթար : Ջորեպանն ըսաւ թէ վաղն առու այգուն Ճամբայ պիտի ելլեմ , ուստի անշուշտ քեզ կանուխ արթնցնելու կուգամ : Թէ վարձելու ջորւոյս և թէ կերակրոյ համար տրուելու ստակին սակարկութիւնն ընելէ ետքը , երբոր գինը կտրեցինք լմնցաւ , Գորգուէլոյին հետ գէպ ՚ի պանդոկը կը դառնայի , տափկա Ճամբանինծի ջորեպանին ընել սկսաւ . քաղզ քին մէջ անոր վրայով եղած զրոյցներուն բոլորը պատմեց . յետոյ ուրիշ շաղփաղի գութիւններով իս նորէն պիտի ցնորեցընէր , եթէ բարեբախտութեամբ գեղեցկահասակ մէկը հանդիպելով խօսքն ընդմիջած չըլլար : Մարդը խիստ քաղաքավարութեամբ մօտեցաւ Գորգուէլոյին , երբոր անոնք խօսելու սկսան , ես թողլով առի քալեցի . չէի կարծեր բնաւ թէ իմ վրայովս պիտի խօսին :

Պանդոկ դալուս պէս Ճաշել ուզեցի . և պահոց օր ըլլալով հարկ եղաւոր հաւկթով կերակուր մը պատրաստեն : Մինչդեռ խոհարարը կերակուրը յարդարելու վրայ էր , ես սկսայ պանդոկապետին կնոջը ծանօթութիւն ընել , զոր տակաւին տեսած չէի : Անիկն արդարե տգեղ չէր . և եթէ պանդոկապետը կանխաւ պատմած չըլլար , կնկանը պչրանք նազելէն ինքնին պիտի գուշակէի թէ պանդոկին յաճախօրդները շատ են . Երբոր ձուազեղը պատրաստուեցաւ , մինակ սեղանին գլուխն անցած՝ հազիւ առաջին պատառը բերանս դըի , յանկարծ պանդոկապետը ճամբուն վրայ հանդիպող մարդուն հետ ներս մտաւ : Ասպետը ասպետ կ'ըսեմքանզի ասպետի կը նմանէր : Երկայն սուսեր մը կը կոչէր , և , ինչպէս կ'երեւար , երեանամենի ըլլալու էր : Փութով ու խնամու ինձի մօտենալով , Պարոն , ըսաւ , դուք դպրոցի ձեռնասուն էք , և կը լսեմ թէ դուք էք պարոն ձիլ Պլատը Սանթիեւան , Օվիէտոյի զարդն ու փիլմոփայութեան շահը : Դուք էք ուրեմն ան ամենագիտաւն անձը , ան քաջ բանագէտը որց համբաւը աս երկրին մէջ մեծաբարբառ կը հռչակուի : Դուք չէք գիտեր , ըսաւ պանդոկապետին ու կնկանը դառնալով , դուք չէք գիտեր թէ որպիսի ոք հիւր ունիք . ձեր տանը մէջ գանձ ու-

նիք . կը տեսնէք աս ազնուական երիտասարդը . աշխարհիս ութերորդ հրաշակերտն է . Ետքը նորէնինծի դառնալով ուպարանոցիս վրայ իշխալով . Ներեցէք , ըսաւ , բոլորովն այլ յայլմէ եղած եմ . ձեր ներկայութիւնն ինծի այնպիսի ցնծում պատճառեց , որ չեմ կրնար ուրախութիւնս զըսպել :

Իսկ և իսկ պատասխան մը չկրցայ տալ , քանզի այնպէս սաստիկ պնդած էր իս որ հազիւ կրնայի շունչ առնել . ուստի երբոր գլուխս դրկախառնութենէն ազատեցի , այսպէս պատասխան տուի . Պարոն ասպէտ , չէի կարծեր թէ իմ անունս Փանետաֆլորի մէջ ծանօթէ է : Ի՞նչ , ըսաւ , ծանօթ . մենք քսան մղոն հեռաւորութեամբ բոլը շըրջակայ տեղերուն մէջ գտնուող երեկի անձանց անուններուն ցուցակն ունինք : Դուք հոս պանչելիք մը համարուած էք . ես տարակոյս չունիմ թէ որ մը Սպանիա ձեզ յառաջ բերած ըլլալուն համար այնպէս պիտի պանծայ , ինչպէս Յունաստանիր եօթն իմաստասէրներուն համար կը պանծայ : Ասոնք ըսելէն ետքը՝ նորէն բաթթուեցաւ . բայց աս անգամ դժուարաւ կրցայ ժուժել , և մազ մնաց որ Անթէի \* վիճակին պիտի հանդիպէի : Եթէ դոյզն ինչ փորձառութիւն ունեցած ըլլայի , այնպիսի ցոյցերու և գովաբանութեց դիւրախարը չէի ըլլար . անոր չափազանց շողոքորթութիւններէն կրնայի հասկընալ թէ ան հացկատակներէն մէկն է որոնք ամեն քաղաքի մէջ կը գտնուին , ու , օտարական մը դալուն պէս , սուտակասպասութեամբ իրենց որովայնը լեցընելու համար՝ իսկոյն փաղաքշելով քովը կը մօտենան : Բայց խակութիւնս ու սնապարծութիւնս ինծի այլազդ դատաստան ընել տուին : Ես խորհեն հեցայ թէ խիստ ճշմարտախօս մէկն է որ իմ վրաս այնպէս հրացմամբ կը խօսի . ուս-

տի և հետո ճաշելու հրաւիրեցի : Ո՞հ , բոլորով սրտով , դոչեց . ես գիտեմ որչափ շընորհակալ ըլլալու եմ ան յաջող աստեղ որ ինծի հռչակաւոր ծիլ Պլասին հանդիպելու բարեբախտութիւնը շնորհեց . ուստի և օրչափ երկայն ասեն որ կրնամ , աս բախտը վայելելու պիտի աշխատիմ : Շատ ախորժակ չունիմ . բայց ահա ձեզի ընկեր ըլլալու համար սեղանը կը նստիմ . ձեր սիրոյն համար քանի մը պատառ կ'առնեմ :

Վայսէս ըսելով , գովաբանս դիմաց նստաւ : Ծուտովանոր համար սպաս եկաւ . նախ ձուազեղին վրայ այնպէս անյագաբար ինկաւ որ կը թուէր թէ երեք օր կերակուր կերած չէր : Տեհնչանօք ուտելու կերպէն գուշակեցի թէ ինք մինակ սկաւառակը պիտի սրբէ , և հրամայեցի որ ուրիշ մ'ալ բերեն , որն որ այնպէս արագ պատրաստուեցաւ , որ մենք , կամ լաւ ևս ըսեմ , անիկա առջինը չուպառած , երկրորդ ձուազեղ սեղան եկաւ : Աս անգամ ալ միենոյն արագութեամբ կ'ուտաէր , ու տուանց ծամելը դադրեցընելու պատառը բերանն ինձի ալ գովեստ գովեստի վրայ կու տար , որոնց ես բաւական գուռզութեամբ մտիկ կ'ընէի : Ստէպ ստէպ ալ կը խմէր . մերթիմ ողջութեանս , մերթ ծնողացս արևուն , որոնց երանի տալով չէր կշտանար ըսելով . Երջանիկ ծնողք որ ասանկ զաւակ ունին : Միանգամայն իմգաւաթս ալ կը լեցընէր , և կը խրախուս էր որ մէկտեղ խմենք . ես ալ բաւական աղէկ պատասխան կու տայի , այնպէս որ անոր Անդանունի ըսելուն , իմբաժակս ալ խիզն կը պարպուէր : Անդանի գինին ու գովեստները հետ դհետէ իս այնպէս զուարթացուցին , որ երկրորդ ձուազեղը կէս եղած տեսնելով , հարցուցի պանդոկապետին թէ արդեօք ձկան կերակուր մը ունի : Պարոն Գորդուէլոն որուն , ինչպէս շատ հաւանական է , հացկատակին հետխօսքը մէկ էր , պատասխան տուաւ թէ , Աքանչելի կարմբախայտ մը ունիմ . շատ աղնիս , բայց գնոյն համար ամեն մարդ չկրպնար ուտել . ձեզի համար չէ : Որո՞ւ համար չէ կ'ըսես , դոչեց բարձր ձայնով շուշբորթս մտածէ : որու հետ կը խօսի . գիտցիր որ գուշակաւ , բայց ի գուր քանզի անոր մայրը , Երիքը , ամեն անդամ գետին ինաւուն անոր նոր զօրութիւնն կուտար : Ճերակը սինանալով ասիկա , ամիկա օդին մ.ջ մէր ցուց ու բազւկներուն մէջ ի եղդէց :

\* Անթէ կոմ Անթէսս , հակոյ , Պոսիդոնի ու Երկրի որդին , Երեխոյ աւազուտ անասպանները կը բնակեր : Բուտր անցաւորները ձերբակալ կ'ըներ ու կը սպաններ , քանզի ու խսած էր որ մարդոց գանկերէ Պասիդ մինմէնէն ան մը կանգնէ : Հերակիլ երեք անգամ անիկան գեափնդ զարկաւ , բայց ի գուր քանզի անոր մայրը , Երիքը , ամեն անդամ գետին ինաւուն անոր նոր զօրութիւնն կուտար : Ճերակը սինանալով ասիկա , ամիկա օդին մ.ջ մէր ցուց ու բազւկներուն մէջ ի եղդէց :

նենալ, անիկա թագաւորական համադամը ներու արժանի է :

Հատուրախեղայ որ սեղանակիցս պանդոկապետը վերջի ըսածին համար այնպէս յանդիմանեց, ապա թէ ոչ ես պիտի կշտամբէի, քանզի մեծապէս վշտացայ. ուստի գոռզաքար ըսի Գորդուելովին. Կարմրախայտը բեր, ուրիշ բան մի հոգար : Պանդոկապետին ուղածն ալ ան էր, իսկոյն հանդերձեցաւ ձուկն ու սեղան եկաւ : Դիտեցի որ ձուկը սեղան գալուն պէս, հացկատակին ազուրներուն մէջնոր ուրախութիւն մը ծաթեց, և նոր ախորժակի նշաններ սկսաւ ցուցընել, այսինքն՝ ձուազեղին վրայ ինկածին պէս ձկան վրայ ալ ինկաւ. բայց վերջապէս վախնալով որ չվնասուի, քանզի կերածը մինչեւ կոկորդը հասած էր, անձնատուր եղաւ : Այսպէս ցպարպատիլ ուտելէ և խմելէ ետքը, ուզեց կատագերգութեանը վերջ տալ : Պարօն ծիլ Պլաս, ըսաւ ինձի սեղանէն ելլելով, որովհետեւ ինձի ասանկ խրախութիւն մը ըրիր, քեզի շնորհակալ ըլլալու այնպէս պարտաւոր եմ, որքենէ չհրաժարած կ'ուզեմօդտակար խրատ մը տալ որուն կ'երեի թէ կարօտութիւն ունիա Այսուհետեւ գովեսուներէ զդուշացիր . չճանչցած մարդոցդ մի վխտահիր . կրնաս ուրիշներու պատահիլ, որոնք, ինձի պէս, բու դիւրահաւանութեամբդ զբօնուն, և թերես աւելի յառաջ երթան. պարզամիտ մի ըլլար, և անոնց խօսքէն խաբուելով քեզ աշխարհիս ութերորդ հրաշալիքը մի կարծեր : Աս խօսքերն ըսելէ ետքը, ընչաց քերելով ու ժըպտելով մեկնեցաւ :

Աս խայտառակութիւնը սրտիս այնչափ կսկիծ տուաւ որչափ ետքը գլխուս եկած մեծամեծ վիշտերը հազիւ կրցան տալ : Այնպէս տիմարաբար խաբուելուս, կամ լաւ ևս ըսեմ՝ ամբարտաւանութեանը եղած արհամարհութեան վրայ չէի կրնար մխիթարուիլ : Բարէ, կ'ըսէի, ծաղրուրեմն ըրաւ իս անզգամը : Ուրեմն ձամբան պանդոկապետին մօտենալուն նպատակին՝ անոր բերնէն բան որսալ էր . և ով գիտէ, թէ երկուքին խօսքը մէկ չէր : Գնա՞ , թշուառ ծիլ Պլաս, գնա՞ , անանկ ստահակներէ ծաղս ըլլալու իրաւացի պատ-

ճառ տուած ըլլալուդ համար ամօթէդ մերիր : Անոնք կրնան աս դիպուածէն աղւոր պատմուի մը շինել, որ մինչեւ Օվիէտոյ կրնայ երթալ. ասիկա քեզի ի՛նչ մեծ պատիւ պիտի ընէ : Ճնողքդ անտարակոյս պիտի զղան որ այնչափ իրաւաները յիմարի մը ականջներուն խօսած են : իս փոխանակ խրատելու որ ուրիշները չխաբեմ, պարտէին մանաւանդ յորդորել որ ուրիշներու խրականք չըլլամ, վատալի խորհութեան մէջ յորդորելով յորդորել ուրիշներու խրականք չըլլամ, ման վշտալի խորհութերով յորդեալ, ցասմամբ բորբոքած, սենեակս երթալով անկողին մտայ . բայց չկրցայքնանալ, և գեռաչքս չէի դոցած, երբոր ջորեպանը դալով իմացուց թէ ամենը պատրաստ են, ինչի մինակ կը սպասէ : Իսկոյն ելայ . և մինչ չեւ ես կը հագուէի, Գորդուելոն ծախքին ցուցակը ձեռքբը ներս մտաւ, ուր ձուկն ալ մոռցուած չէր . ոչ միայն ուղածը վճարել հարկ եղաւ, այլ և կսկիծս նորոգուեցաւ տեսնելով որ գահիմը չարաչար կերպով կը յիշեցընէր երեկուան դիպուածը : Այսպէս աղէկ մը վճարելէն ետքը ձաշ մը որ տիրութեամբ մարսած էի, քուրձս առած չըրեպանին դացի, բիւր անէծք կարգալով հացկատակին, պանդոկապետին ու կնկանը :

Հարունակիւլի

### ԾԱՆՈՒՅԻՆԻՄ

Պարբերաթերթիս բաժանորդագրութեան տեղը այսուհետեւ իմամ-Ալի խան վարի յարկը 13 թիւ Մատենադարանի ընկերութեան գրասենեակն է :

Հայ մայդա-ոյն համար գիւերօնի տպրոյ :

Թէ գիշեութիկ գպրոցներ տղոց գաստիարակութեանը որչափ հարկաւոր են, ամենուն յայտնի է : Տաճաստանի մ.լ. Արմաշու գիշերօդիկ գպրոցն զատ՝ Հայ տղոց համար առ այժմ ասանկ վարժարան մը չկայ : Աս մօտերս շատ շանքեր կան որ նոր վարժարաններ բացուին : Մասիս արդէն ծանուցումմը ըրաւ : Ուրիշքանի մը ազգասերներն ընչեն գիտաւորութիւնն աւնին . ուստի կ'իմացըն որ 30 տղոց համար ընկերութեամբ վարժարան մը բանալու որոշումն ըրած էն, եթէ վերցիշեալ թիւը կանխաւ գտնեն : Աւելի ընդարձակ տեղեկութիւն ուզողը, շուկան Չուկուր խանը թիւ 2 սենեակէն կրնայ պէտք եղածը իմանալ :

3